



Ն. Ա. Պօլոս Ձ. Արք. Քահանայապետը և Կ.Ա.Օ. Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կարողիկոսը, Հռոմի Ա. Պետրոսի տաճարի աւագ քեմին միասնաբար Կ'ողջութեն բազմահազար

ժողովուրդը (12 Մայիս, 1970):

## ՊՈ.ՏՄՈԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ն. Ա. ՊՈՂՈՍ Զ. ՔՈՀՈՆՈՅԱՊԵՏԻ

ԵՒ

Ա.ՄԵՆԱՅՅԻ ՀԱՅՈՅ ԿՈԹՈՎԻԿՈՍ

Ն. Ա. Վ. ԵՀՅՈՓՈԲ. Վ. Ո. Զ. Գ. Ե. Ա. Հ. Յ. ՅՈՒ. ՊԵՏԻ

(ՃՈՌՄ, 8-12 ՄԱՅԻՍ, 1970)

ԱՌԱՋԻՆ ՕՐ - 8 ՄԱՅԻՍ 1970.

Ժամանում

Կէսօրէ ետք, ժամը երեքուկէսին, Ն. Ա. 0. Տ. Տ. Վաղգէն Ա. Կաթողիկոս Ամենային Հայոց, մէջ շքախումբով կը ժամանէ Հոռմի Լէոնարդոյ տա վիճչ օգակայանը (Ֆիումէլչինոյ): Դիմաւորդողներու զԵրուին է Ծիր. Յովհ. Վիպաշանոս, Նախապահ Քրիստոնեաներու Միութեան Խրախուման Քարտուղարութեան, իր շուրջն ունենալով Ամնապ. Գերերը. Ինձնարոս Պետրոս Ժ.Զ. Պաթանեան՝ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը, Գրադ. Կիւրեկ Եպակ. Զօհապահոն, Գրադ. Կարապետ Եպակ. Ամասունիք՝ Ֆրանսայի Կիւր. Հայոց Առաք. Եքառոքը, Գրադ. Մանուրաթի, Մէկնալ Քարտուղարութեանէն՝ Մէծարդոյ ՀՀ. Համեր, Տիւրեկ, Լամակ, Գրադ. Արքիփի: Բնդպասաջ Փութացած են Վատիկանի հեղինակաւոր եկեղեցականներ, պաշտօնական այլ բազմաթիւ անձնաւորութիւններ, Հոռմի Քչնյայտ. Լէտոնիան Հայ Կիւրանոցի Տեսուչ՝ Գրադ. Ներսէ Վրգ. Սիթեան և ժամանուաւոր ները, Միթթարեան Վանասան Հայրերը, Հ. Ամանէլ Վրգ. Արամեան և Հ. Պօղոս Վրգ. Անանեան, իրենց համալսարանաւոր երիտասարդ ուսանողներով. Մայեկան երիտասարդ ուսանողներով. Միութեան Միարանութեան Ընդհ. Քարտուղար՝ Հ. Ներսէ Վրգ. Տէրեներսէսան, Վենետիկին ժամանելով կը փութար

Միարանութեան Ընդհ. Արբահօր յարդանքը ներկայացնել Վեհափառ Հայրապետին, և պաշտօնապէս մասնակցի հանգէսներուն: Գաղութային Միութիւններու բազմաթիւ ներկայացուցիչներ փութացած են նմանապէս ընդգառաջ, հայրենակիցներ՝ Խալիոյ զանազան քաղաքներէն, արտասահմանէն՝ Ֆրանսայէն, Զըւցիցերիայէն, Աւստրիայէն, Անդլիայէն, Հիւս. և Հարաւային Ամերիկաներէն: Հոճէ բազմութիւնը:

Մանկավայր ծափերով ու զինուորական պատիւներով, Վեհափառ Կաթողիկոսը՝ իր շքախումբով՝ կ'առաջնորդուի օդակայմնի պատուոյ սրահը (գրախանարար՝ շատ փոքրիկ), ուր հակիրճ ուղերձ մը կ'արասանէ, անզիկերէն, բացատրելով այս այցելութեան հոգեւոր և ւ աւելապահուական նպաստակները: Առա ինքնաշարժներու թափօրով կը մէկի Վատիկան, ողջուներայ ներկայ Հայոց թիւնը - սմանք կը յաջողն Ս. Այն համուրել - ուր իրեն կը յատկացուի «Ս. Յովհաննէսի աշտարակ» կոչուած յարկարածինը, երբեմնի սիրելի առանձնարան՝ Երջանկայիշտառի Յովհ. իդ. Պապի:

Այցելութիւն Ս. Պետրոսի

Քիչ մը հանգստանալէ ետք, ժամը 17ին, Վեհ. Կաթողիկոսը՝ իր շքախումբով պաշտօնապէս կ'այցելէ Ս. Պետրոսի Մայր Տաճարը: Մուտքին՝ ողջոյն կը ստանայ

**Ծիր. կմ.** Պօղոս Մարելլայէն, որ իր շուրջ ունէր կանոնիկոսներու պատկառելի զառարություններու երգեցութեամբ՝ վեհ. Կաթողիկոսը կը պատուէ սրբավայրին զանազան խորանները (Ս. Հաւորդութեան, Աստուածածոր, Ս. Պետրոսի), որոնց առջեւ կ'ազօթէ ծնրագիրը: Ապա կ'առաջնորդուի ընդերկրեայ նկուղները, զիտելու պատմական բացառիկ հստաքըթքութիւններկայացնող պետուժները, ողջունելու Ս. Պետրոսի, Յովհ. իջ. Պապի և մեծանուն այլ Քահանայապետներու չիրիմները:

### «Քոլումպուս»ի ընթրիքը

Երեկոյեան ժամը 20ի առենները, ի պատիւ վեհ. Վաղիէն Ա. Կաթողիկոսի, ընթրիք կը տրուի «Քոլումպուս» պանդոկին մէջ, ուր կը հիւրասիրուին, այս օրերուս, չքախումքի անդամներէն շատեր: Պատույած հիւրամեծարութիւնը կը սարքուի Եկեղեցիներու Միութեան Խրախուսման Քարտուղարութեան Նախագահ՝ Ծիրանաւոր Վիլպրանսուի կողմէ. կը մասնակցին Սրբը. Պապի Պետական Քարտուղար՝ Ծիր. Յովհ. Վլյեյոյ, Վեհափառի չքախումքի անդամները, և յիշեալ Քարտուղարութեան միւս անդամները:

**Ծիր.** Վլյուրանտսուի կողմէ արտասանուած ողջոյնի գեղեցիկ խոսքերուն՝ կը պատասխանէ վեհ. Կաթողիկոսը.

«Երէ զիկուս մարդկան խօսիցին եւ զիրշտակաց, եւ սէր ոչ ունիցին, նոյն ի իրեն զպինձ՝ որ հնչէ, կամ իրեն զծնծայ՝ որ զօղանչեն...: (Սէր) ամենայնի տեւէ, ամենայնի հաւատայ, ամենինի յաւայ, ամենայնի համբերէ: Սէր ոչ երբէ մականի» (Ա. Կորպը. 2-18):

«Ենք իդամ է որ Տէրը մեր Ցիոնը Քիխոսու լիացնէ մեր սրբերը այսակի սիրով, յատկապեայ օրիուն, երբ հեռաւոր սուրբքական երկրէ մը կու զանք չում, թիրելու մեր Քիխոսունեական ողջոյնը եւ ողջագութիւնը Զեր մեծ համահայապետներու թիւներու՝ Կ. Ս. Պօղոս Զ. Պապը, եւ բոլոր այսակն նիրականիք: Ասսուած քող լստ մեզի ֆայգութեամբ, որպէսից կարենամ այս երկրին վրայ կատարել իր համեմք, որ է ամբապնումը Քիխոսունեական տիեզերական համեղբայրեան, եւ յառանակակի քարեացական տրամադրութիւններու՝ մարդոց եւ պիտուրիւններու միջեւ, քարյական

իրամայականներու լոյսին տակ: ... Հասած է ժամանք՝ որ բոլոր Եկեղեցիները մերձնան իրարու, աղօրեն միասնաբար, ներշնչուին միամին, զօրանան իրարմով եւ զործեն ներդաշնակօրէն, Աստուծոյ վառքին համար եւ մարդուն ի պարծանս: Մարդկային համեմարտ, մեր դարուն, հասաւ իրազործումներու ամենաշեն զագարին: Ուստի է որ բարյական համեմարտ ալ յաջողի Արմաքրոնի հայլ առանձիւ: Կը համարին որ յատկապէս Քիխոսուի Եկեղեցին է որ կարու է այդ հայլ առնել, փարատինով ամէն սոսուեր, իր Աւետարամին լոյսով: Այս յոյս կ'ընթարակուի եւ աւաելի կը լուսաւորուի մեր հոգիին մէջ, մեր ներկայութեամբ այստեղ, այս հոգին վրայ, որ այնտան հարաւոր է սուրբ եւ պատմական յիշասունենով, Քիխոսոնեական հարազատ վկայուր իւններով եւ հոգեւոր յախտեամական արժէնինով: ... Թող Աստուած օրինէ այս լուսաւոր օքը: ...»:

### Վեհ. Կաթողիկոսի շքախումբը

Ամենայտ. Եղիշէ Արքա. Տէրտիքնան, Պատրիարք Հայոց Երուսաղէմի.

Ամենայտ. Շնորիք Արքա. Գալուստեան, Պատրիարք Հայոց Թիւրքիյոյ.

Գր2. Կայկազուն Արքա. Արքահամեան, Լուսարարապիտ Մայր Արոնի եւ Ավենապին Գերազոյն Հոգեւոր Խորիուրդի.

Գր2. Սերորէ Արքա. Մանուկինան, Հայրապետական Պատուիկան Արքանեան նւրպայի.

Գր2. Կայակ Արքա. Թումայինան, Առաջնորդ Հայոց Անգլիոյ.

Գր2. Թորոգուն Արքա. Մանուկինան, Առաջնորդ Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Բանատայի Հայոց.

Գր2. Բարգէն Արքա. Ապատեան, Հայրապետական Պատուիկան հարաւային Ամերիկայի.

Գր2. Ջօսն Եպավ. Տէր-Յակոբեան, Առաջնորդ Խուլայի Հայոց.

Գր2. Շահէ Եպավ. Անէմեան, Գիւմանապէս Երուսաղէմի Հայոց Պատրիարքարամի.

Հող2. Նարեկ Վլյու. Շաբարեան, Վամանայր Գեղարդայ վասնի եւ Գաւազանակիր Վեհ. Հայրապետներու:

Արժնայտ. Տ. Մարմբէրէ Քին. Գուուույեան, Ներկայացուցիչ Ամերիկահայ Թիւմի՝ Միացեալ Նահանգներու կորուրդիմի.

Տիար Պարգև Նահապետական, Գլխաւոր Քարտուղար Մայր Արոնի միջնկենցական յարաբերութիւններու բաժնի:

### Այլ Եկեղեցականներ

Գր2. Բարգէն Եպավ. Վարժապետեան, Փոխանորդ հիւս. Ամերիկայի Թիւմի (Վաշինգտոնի).

Գր2. Վայոր Եպավ. Վարդանեան, Հայրապետական Պատուիկան Մարտիրոսի Մայուց:

Գրշ. Վաչէ Խոպակ. Յովսէփեան, Փոխանորդ Քանատայի թեմի.

Հոգշ. Խաչատոր Վլոր. (Խարանը պուլէն) .

Արժնապտ. Տ. Գառիկի Գհեն. Հալլանեան, Խողենը հովիլս նիւ ձըրգի Հայոց:

\* \* \*

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ - 9 ՄԱՅԻՍ 1970

### Մեծ Համբարձում

Եթէ լոկ աւանդութիւն է Ս. Գրիգոր Լուսաւորչի և Սեղմանարոս Պապի հանդիպումը՝ Սորակարիոնի ստորատին, Եթէ Մտեփանոս Սալմաստեցի Կաթողիկոսին Երթն ի Հռոմ չունեցաւ պաշտօնական հանդամանք, և Յակով Զուռացեցի Կաթողիկոս Էրազմին ապրեցաւ այս նույիքական տեսակցութեան, ահա՛ այսօր, ականատես վկաներն ենք մենք այն պատմական մեծուն հանակելի հանդիպումին եւ Եղբայրական ողջական ողջական ողջական մեջն, որ տեղի ունեցաւ մեծ գտառաստանի Միքելանջելական պատկերին առջև, Սիբատեան մատրան մէջ, Ն. Ս. Պոլոս Զ. Քահանայապետի և Ն. Ս. Օ. Վեհափառ Վաղեէն Ա. Կոթողիկոսի միջև։

«Մեր Հայրենու երազի այսօր իրականացաւ, կը գոչէր հաւատքով՝ ներկաներէն մէկը, հաւատացեալ հայութի մը, արցունքները որրելով, մինչ զուրս կ'ել Եինք մատուռէն; Խոկ մեր մտքին մէջ՝ կեանք կ'աներ մեր Եկեղեցւոյ ամբողջ պատմութիւնը 1600ամեայ, մանաւանդ մեր Կիլիկեան Կաթողիկոսներու, Գրիգորներու եւ Ներսէսներու ժիր ջանքերը՝ միութեան և Համերաշխ Եղայարութիւնն, որոնք այսօր կարծէք իրենց գեղեցիկ պըռունքն էր սկսին երեւնել։

Սիբատեան մատուռը լցուն է Հայեարքի, կը կարգային կաթողիկոսներու, Գրիգորներու կ'երանակ աղօթքէն ետք, Գրշ. Պասկ Սրբազնապտ. կ'արքէն՝ Քանի Գհեն. Հալլանեան, Եւ այսօր կարծէք իրենց գեղեցիկ պըռունքն էր լուսաներով։

Երեք Վսեմ. Ծիրանաւորներ. Աղամանեան, Վիշեսյ, Վիլպարանաս տեղ զրաւած առնք մօմ՝ Ամնապտ. են բեմին վրայ. աննեց մօմ։

Գերեզմ, իդնատիոս Պետրոս ՃԶ. Պաթանեան՝ Կաթողիկոս Պատրիարքը. բազմաթիւ այլ հայ եւ օսար Եկեղեցականներ, Կաթոկոպոսներ, վարդապետներ անձկութեամբ կը սպասեն մեծ վայրկեանին. մասնաւոր գրքոյներ բաժնուած են ամէնունուն՝ հայկական ձեռագիր մը մանաւուկարներու զունադեղ էջնորդ զարդարուած, հաւեւելու համար արքան:

Անդրանիկ հանդիպումէ մը ետք, որ տեղի ունեցած է Զգեստաւորումի գայլին մէջ, Ն. Ս. Պոլոս Քահանայապետ և Ն. Ս. Օ. Վաղեէն Ա. Կաթողիկոս, զոյդ շքախումբերէ առաջնորդուած, հանդիպաւոր թափօրով մուտք կը գործեն Սիբատեան մատուռ. ծափերու մէջ կը յառաջանան հայրապետները. Սրբազն Պապը իր աջը տուած է Հայոց Կաթողիկոսին. զոհաբանական Սաղմոս մը (97րդ) կը յորդի ներկաներուն շրթներէն, խմբերգին առաջնորդութեամբ։

Հայրապետները կը բարձրանան խորան, որուն առջև զետեղուած են զոյդ գահներ, մեղմօրէն երերաճայեաց. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախումբը կը բազմի խորսնին ձախակողմը (զիտողներուն աջին). Երուսաղէմի եւ Պոլոս Պատրիարքները առաջին գծի վրայ, խորսնին աւելի մօտիկ, առանձին գահներով։

Վհէ. Կաթողիկոսը զգեցած է ոսկեճամուկ ծաղկենկարը շուրջառ։

Սրբազն Քահանայապետի լատիներէն հակիմ աղօթքէն ետք, Գրշ. Պասկ Սրբազնապտ. կը մեներգէ «Ճէր, ողորմեա», Կոմիտասեան եղանակով։

Սկզբ կ'առանք ձաշոււ պաշտամունքը: Ընթերցուածը կը կարգայ Գրշ. Սերորէ Սրբազն (Փիլ. Բ. 1-11). Անէլուկան կ'երգէ Տ. Գառնիկ Քհն. Հալլանեան. Եւ աւտարանը կը կարգացուի լատիներէն (Ցովէ. Ժէ. 1-8, 20-23):

Կը սկսի հաւատացեալներու խմբական աղօթքի պահը, Սրբզ. Քահանայապետի մականագով. կ'արտասանուին «Ասացուքի նման կարմ տուներով քարոզներ, փոխին ի փոխ, հայերէն, լատիներէն, իտա-

լերէն, Փրանսերէն, անգլիերէն, գերմաներէն, սպաներէն, զոյլ՝ Հայլապետաներուն համար, Հայցելով երկար կեանք ու աստուածանուէր գործունէութիւն, պայծառութիւն եկեղեցւոյ, միութիւն եւ համելրայրութիւն, յատկապէս խաղաղութիւն աշխարհէ. ամէն մէկ քարոզին՝ ժողովուրդը կը պատասխանէ երեք «Ճէր, ողբրմէնա»: Արարողաւթեան այս մասը կ'աւարտի Վեհ. Կաթողիկոսի աղօթքով «Ճէր Աստուած մէր, զրադկատարած...» քաղուած Հայոց Պատարագամատոյցէն:

Ապա, գոհարանական երկար աղօթք մը կը կարգայ Սրբ. Քահանայապետը, քաղուած Հոռոմէկան Պատարագամատոյցէն, որուն կէսին՝ կ'երգէն «Սուրբ, Սուրբ», լատիներէն:

Տէրունական աղօթքը, «Հայր մէր» կ'արտասնէ Վեհափառը. Խմբէրգը նոյն նը կ'երգէ քառամայն, Հայերէն, Եկման եղանակով:

Ուղերձներու փիփանակառութեան պահնէ. բոլորին աչքերը ուղղուած են Վեհափառ Կաթողիկոսին, որ Հայերէն իմաստապեզ ճառով մը կ'ողջունէ Սրբ. Քահանայապետը, յանուն բոլմնդակ Հայ Եկեղեցւոյ, ներկայացնելով Եկեղեցիներու միութեան եւ աշխարհի խաղաղութեան համար չերմ մաղթանքներ, հոգեիլոց ու այծմէկարն իորհրդածութիւններով եւ աւետարանական նմանութիւններով: Ճառին Փրանսերէն թարգմանութիւնը կը կարգայ իսկոյն Գրչ. Շահէ Եպսկ. Աճէմեան:

Սրբ. Քահանայապետը Փրանսերէն կը կարգայ իր ուղերձը:

Ողջոյնի պահնէ. մինչ խմբէրգը, Հայերէն, ուրախ չէտերով կը հնչեցնէ քառամայն «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ... Խաղաղուրեան այն հնչեցաւ... Սուրբ ողջունի հրաման տուաւ... Եկեղեցին մի անձն եղաւ... Համբոյս յօդ լրման արւաւ... Անը ընդ հանուրս սփոնցաւ»...:

Սրբազն Քահանայապետն ու Վեհափառ Կաթողիկոսը կ'ողջապուրուին յուղումով եւ անահման սիրով. յուղուած է ողջովուրդն ալ. ողջոյնը կը փոխանցուի

Ծիրանաւորներուն, Պատրիարքներուն եւ բոլոր Եպիսկոպոսներուն: Սրբ. Պատրիարքոյն կ'առնէ Ամենալու. Եղիշէ Պատրիարքու կը փոխանցէ Ծիրանաւորներուն. Հայոց Կաթողիկոսէն ողջոյն կ'առնէ Ծիր. Աղաճանեան ու կը փոխանցէ Վեհափառի շքախումբին:

Ոգեւորութեան զգացումը կը յորդի. Կոմիտասեան երգին գալարումները սիրատոչը կը բարձրանան կամարն ի վերտաճարին. ծափերն ուժգին կը հնչեն, մանաւանդ երե կ'ողջապուրուին Վեհ. Կաթողիկոսն ու Ծիր. Աղաճանեան:

Լուսթիւնը գարձեալ կը ափրէ. Վեհափառ Կաթողիկոսը ծունկի է Եկած խորանին առջեւ. կ'ազօթէ հանգիստապէս՝ աշխարհի խաղաղութեան, ժողովուրդներու եղանակութեան եւ Եկեղեցիներու միութեան համար:

Արարողութիւնը կ'աւարտի: Սրբ. Քահանայապետն ու Վեհ. Կաթողիկոսը, խրամանկիւրն իր ծէսին արարողութիւնը՝ կը բաշխեն վերջին օրհնութիւնը, մինչ դաշն ու քաղցրալուր կը հնչէ զարձեալ Հայոց սրբնէնի երգը. «Ուրախ լիր, սուրբ Եկեղեցի»:

Հայերէն երգերը յաջազութեամբ կը կեկավարէ Գրչ. Յովսէփ Վրդ. Գափթանձնեան. Երգչախումբը կազմուած է Քհանաւ. Եւ հանեան Հայ Վարժարանի ժառանգաւորներէն:

Թափօրը գարձեալ կազմուած է. Սրբ. Քահանայապետի աջակողմն է գործակալ Վեհ. Կաթողիկոսը. ծափերու եւ ողեւուրութիւն արտայարութիւններու մէջ, կը հնառնան Սիրատեան մատուռէն, իրենց չքախումբիրով: Մինչ մէր հոգիին ու սրաերձն մէջ տակաւին կ'արձագանդէ «Ուրախ լիր սուրբ Եկեղեցի»... շարականին վերջին հնչենները, Միածնի Իջման տեսիլքին ցոլքերով:

Վեհ. Հայրապետին ուղերձը

Յետ ներկայացնելու Հայ Եկեղեցւոյ առաջեական ծագումը եւ Լուսաւորչեան հաւատքի պայծառ խարիսխը, Ս. Էջմիած-

նի մէջ հաստատուած, վեհ. Կաթողիկոսը կուրուադէ Ե. գարու կէսչն ասդին ժաղում առած անոր ինքնուրոյն զիմազիծը, ազգային նկարագիրը, հաւատարիմ մնալով միշտ միշտ զաւանական հիմնական հարցերուն՝ Արեւելքի ուղղափառութեան մէջ, և գարերու ընթացքին մարտիրոսական վկայութեամբ՝ պաշտպան կանգնելով Քրիստոսի սուրբ հաւատքին: Ու կ'աւելցնէ:

«Ենթե կու զանի Ձեզի, Սրբազն Հայր եւ Սիրեցնաւ Ներայր ի Քրիստոս, ներկայացնելու մեր նկեղեցւոյ եւ մեր համօրէն ժողովուրդի եւ Սիրութի յարգալիր ողջոննը՝ Ձեր մեծ ու սուրբ նկեղեցին եւ Ձեր շնորհազարդ անձինք»:

Այսուհետեւ, վեհ. Կաթողիկոսը կը յայսնէ իր ուրախութիւնը՝ չուրջն ունենալուն համար Երուսաղէմի եւ Թիւրքիոյ Հայոց Պատրիարքները, ինչպէս նաև Հայաստանի, Եւրոպայի եւ զոյտ Այերիկաներու Հայ Առաջնորդները, բրեկու համար Սրբզ. Քահանայապետին՝ սիրաւեր ուղղոյնը Հայաստանեաց եկեղեցւոյ:

«Կու զանի Ձեզի՝ կը շարունակի Վեհ. Հայքափետ յարմատի փափախելով որ աշխարհի մէջ այսօր յապրականութէ քացուի նոր նամապար Անեստարանի լոյսով որոշուած, այն նախապարիք որուն ի նախան Ձեր Սրբութիւնը կ'աշխատի այնքան յորդազեն սիրով եւ այնքան խիզանի իմաստութեամբ, յայսկ շարունակելով զործ՝ որ ծագուած առաջ ենթանեն իր. Պատի լուսուր տեսիլքնէ: Եւ զոյտ չենք սխալիր, երէ այս զործին մէջ նկատենք՝ իր առաջնակարգ ու կարեւոր սկզբանեցներու միուրեան իրազործումի եւ աշխարհի մէջ խաղաղութեան ամբափառումի իրամայականները»:

Վեհ. Կաթողիկոսը, յաջորդաբար, կը հէջ Հայ Եկեղեցւոյ լիայոյն մասնակցութիւնը Եկեղեցիներու համամիութենական թիւնք (Քառմենիք) շարժումին, եւ այն ճիգին որ կը տարուի միասնաբար՝ աշխարհի մէջ ու վերակենանացնելու արգարութեան եւ համեմարութեան աւետարասակն ըստ կը զրունակները, իլեւու ատելութիւնը, կամ կը զրունակները, իլեւու մահամարտու պատերազմները սեղնելու մահամարտու պատերազմները սեղնելու համար իսական հայութիւնը մէլ աղեղնելու միջնէւ: Ու կ'ըսէ.

«Եկած նեմ Ձեր սուրբ Գահին մօս, աղօրելու համար Ձեր Սրբութեան նետ, որպէսզի երկրին վրայ «Եկը եւ նշանագուրիւմ պատահեցին, արդարութիւն եւ խաղաղուրիւն համբութեցին» (Սղմ. 29. 11):

Կը յաւելու ապա թէ Հայ Աղջն ու Եկեղեցին՝ սպակական փորձառութիւնն են ունեցած, յայտնապէս 1915ի աղէտի օրերուն, երբ բոլոր արեւմտեան Հայաստանը բնաջնիջ եղաւ, երկու միլիոն հաւատակներ տալով, ինչ որ գարուս առաջին ցեղասպանութիւնը կազմեց:

Վեհիշելով Աւետարանի այն յուզիչ պատմուածքը, ուր Յիսուս Առաքելաներուն թախանձանքին վրայ՝ կը զարեցնէր անեղ ծովամբրիկը, Վեհափառ Հայրապետը մաղթանք կ'ընէ որ այժմ աւ բոլոր քրիստոնեաները միանան՝ իրենց Վարդապետին շուրջ, աղօթեն միասին ու ծանան վերահաստատել Խաղաղութիւնը:

Իր խօսքերը կ'աւարտէ, մաղթելով Սրբզ. Քահանայապետին՝ իրակնացում այն օդիայա աշխատանքին, զոր Ան կը տանի հական նուիրումով, բարոյական գերազոյն հեղինակութեամբ, իրեւ Մեծ Կրօնապետը զարուս: Ու կ'եղափակէ.

«Փոք Տէրն օրինէ մեր ողջագործումի օրը, եւ առաջնորդէ մեզ՝ իր աստուածային կամքի իրազորման նախապարի վկայ»:

«Ըստ ո գոր արար Տէր, եկայց ցնծացուք եւ ուրախ եղիցուք ի սմա» (Սղմ. Ճ.Բ. 24):

Սրբզ. Քահանայապատի հնարք

Զի՞ քարի կամ զի՞ վայելուչ, զի՞ բնակին եղաւք ի մասին» (Սղմ. Ճ.Բ. 1):

Այս խօսքերով կը սկսի Սրբզ. Քահանայապետն իր ճառը, յայտնելով նախ իր անսահման լուրախութիւնը՝ այս չնորհարեւ հանդիպումին համար, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ, Հռոմի իր իսկ տան մէջ:

Ուրախութեամբ կը յիշատակէր անունները Բնենեղիկառ ԺԵ., Գրիգոր ԺԳ., Լևոն ԺԳ. եւ Պիոս Թ. Պապերուն, որոնք սիրալիր վերաբերում ու զնահատանք էին

ունեցած Հայերուն հանդէպ, Հայ Եկեղեցու հանդէպ: Համոյքով կու տայ նաև անունը իր սիրելի աշխատակից՝ Վեռամբ. Աղաճանեան. Ծիրանաւորի (Ծափեր):

Ակնարկելով ապա պատմական այն յարաբերութիւններուն, որոնք տեղի ունեցած էին մեր Կիլիկեան շըշանի Կաթողիկոսներուն օրով, Սրբզ. Քահանայապետը յարտապէս կըսէ թէ ժթ-ժդ. գարերու ընթացքին «վերահաստատուած է կատարեալ հաղորդակցուրինը ընդ մէջ Հռոմի եւ Հայ Եկեղեցույ». կը յարէ թէ մտերիմ յարաբերութիւնները չարունակուած են Ժէ. եւ Ժէ. գարերուն, գաւանական տեսակէտէն: Աւ կ'աւելցնէ.

«Երէ յարախախտ ժամանակները, մշակոյրի տարբերութիւնները, քարգմանչվան յժմարութիւնները» ուրիշ լեզուներու մէջ աշխատակով կասարելագործուած բանաւեններու, որոնք աւելի հզգիտ իմաստներ առած են յաջորդաբար, երկ այս րուրը առաջնորդած են տարաձայնութիւններու: մեր հաւատուի զլուածն յորիուրդին արտայայտուրեան մէջ, պէտք է վերստին ձենեակինք քննելու այս դաւանական դժուարութիւնները, սուուկելու քէ ինչ է եղած ասոնց պանակը, եւ եղայրօրէն յարահարելու զաննէ»:

Սրբզ. Քահանայապետը մէծ հաճոյքով, հետեւելով Պիոս ՓԱ. Պապի, իր օրինակ կը բերէ Ս. Ներսէս Շնորհալիի մէկ հօսքը, ուղղուած Բիւլանգունի Մասնուէլ Կոմննոս Կայսեր, որով կը յըստակուէր քրիստոսարանական երկար բանավէճ մը:

Այսուհետեւ կը յայտարաբէ թէ ժամանակներն հասած են՝ արմատաքի փարատելու հնաւանդ անհասկացողութիւնները, ստեղծելով փոխազարձ սիրալիք տրամախօսութիւն մը, սկզբունքային տեսակէտով ընդունուած Հայ Եկեղեցին, Աստիս Ապելպայի ժողովին մէջ, 1965ին: Կը յայտարաբէ թէ աստուածարաններն արդէն այս պատաւէտ եւ յուստու ճանապարհով կ'ընթանան:

«Ո՞նիս պատրաստ նեմ, - կը յաւելու Սրբզ. Քահանայապետը - յանձնառու ըլլալ այս նամապահուի, եւ դրապէս պատախամեն այդ պրշաւմին:

Աւելին. մենին կը ցանկանէ զայն. ինչպէս չերմօրէն կը ցանկանէ ոչ երբեք անտեսեն՝ ինչ որ կրնայ փորացնել այն օքը, երբ պիտի կարենան ինքնել մեր Եկեղեցներու միջև վերստին միուրեան լըրումը, սուրբ պատարազի միասնաբար մատուցումը:

Սրբզ. Քահանայապետը իր ճառի վերջին մասին կը նշէ այն չերմ յարաբերութիւնները՝ որոնք հետզհետէ աւելի աղմակրմ հանդումանք կը ստանան, Վատիկանեան ժողովի օրերին ի վեր, մանաւանդ Հռոմի և Հայուսանանեաց Եկեղեցոյ, միջնուն նույրակներու փոխազարձ այցելութիւններով: Յուղումով կ'ուղեկաչէ Երջանիկ հանդիպումները, զոր ունեցած է ինք անձամբ՝ Երուսաղէմ ու Պուլիս, Հայոց Պատրիարքներուն հետ, ուրնք ներկայ էին Սիրուտեան մատրան մէջ:

Հուուկ, Վէհասփառ Կաթողիկոսի ուղերձին ձայնակցելով, կը մազթէ որ համազործակցութեան և սիրոյ այս փոխազարձ վկայութեան օրինակով, խալալութիւնն ու եկայութիւնն աղմատանայ մարդոց սրտերուն մէջ, եւ սկիզբ առած զործը համանի իր լրումին, Ս. Հոգին հըզոր աղցեցութեամբ:

#### Ուխտագնացուրիններ

Կէսօրէ Կորք, ժամը 16ի տաենները, տեղի կ'ունենայ պաշտօնական այցելութիւն՝ Ս. Պողոս և Ս. Յոհաննէս Մկրտչի (Լաւրեան) Մայր Եկեղեցներուն: Վէհասփառ կաթողիկոսը, Հռոմի այցելութիւններու և հանդիպումներու խիստ յայտագրէն մի քիչ յոզնած, գերափառաբար չի կըրնար մասնակցիլ: Հայոց շքախումբին կը նախազահ Ամնապ: ՇնորհՀ. Պատրիարք: Կը մասնակցին Ծիր. Վէլպրանսս եւ իր Քարտուղարութեան անդամները ու նաև որոշ թիւով աղջայիններ:

Իւրաքանչիւր սրբավարի մուտքին՝ կը կատարուի կրօնական արարողութիւն, ապա հնդինակաւոր անձերէ կը տրուին կարեւոր բացարութիւններ, Հուուկ՝ կը փոխանակուին հակիրճ ուղերձները ու նուէրներ:

Միուրենական հանդիպում

Նոյն իրեկունը, ժամը 19ի ասենները, «Քորումբառ» պանդոկի գալեզներուն մէջ ուեզի կ'ունենայ հիւրամեծարանք, վեհ։ Կաթողիկոսի ի պատիւ, կազմակրոպուած Եկեղեցիներու Միութեան ելաբուածն Քարտուզարութեան կողմէ։ Ներկայ են ասսը Ծիրանաւորներ, բազմաթիւ Արքապիսկոպոսներ, Եպիսկոպոսներ, պաշտօնական անձնաւորութիւններ՝ Վատիկանէն և ուրիշ կողմերէ Սրբ. Ժողովներու Քարտուզարներ, Ներկայացուցիչներ, Եկեղեցական Համալսարաններու Տնօրէններ, աստուածարաններ։

Հայերէն՝ Ծիր. Ազամանեան, Գրչ. Պատանեան Կաթողիկոս, Գրած. Կիւրեղեպական, Զօհքապետ, Գրած. Կարապետ, Եպատաւնի, Գրած. Կիւրակունեան, Գրած. Ն. Սէթեան, Միսիթարեան Հայրեր։

Վեհափառի շուրջ՝ ճշախումբի բոլոր անդամները։

Ծիր. Վելպանատ, օծուն ուղերձով մը, Ն. Ս. Պօղոս. Զ. Քահանայապետ մերտ աշխատակիցներու այս ներկայութիւնը վեհափառի շուրջ՝ կը նկատէ իր ջերմ վկայութիւն մը Հոռմի Եկեղեցւոյ այն վկայութիւն մը Հոռմի Եկեղեցւոյ այն սուրբ Քափաքին, Հայաստանեայց Եկեղեցւոյ հետ խորացնելու յարաբերութիւնները. իսկ վեհափառ Հայրապետի Հոռմ այն գալուապը՝ կարեւոր Հանգրուան մը, այն Համագործակիցներու աշխատակիցները համար լուսաւութիւնը մը Հոռմ այս աստուածումը կը կատարեաթ մեր նկատմամբ իսկաման մեր ժողովուրդի հոգեբանական իւրայատուկ նկարագրին։

Վեհափառի յայտարարութիւնները

Վեհափառ Կաթողիկոսը կը պատասխանէն է Քրանեարէն ուղերձով մը, որ Հանգամանորէն ունի զուտ միութիւնական բոլորներու մէջ կազմակերպութիւնը՝ որ Յիսուսի իսկ իդական կազմակերպութիւնը՝ կը ապահովական հանդիպութիւն։

Լաւատես զգացումներով, Եկեղեցիներու զանազանութեան մէջ, կ'ըսէ, չետպահանութեան մէջ յայտնաբերուի Եկեղեցւոյ մարմնին միութիւնը՝ ի Քրիստոս, Քրիստութիւնի միջոցով եւ Քրիստոսի փառքին համար։ Ու կը չարունակէ։

Անվիկա սկիզբն է, որ անիրածեցարէն պէտք է յառաջադիմ աստիճանաւոր զարգացումն, որովհետու այդ է Աստուծոյ կամք եւ այսօրուան մարդու պահանջը։ . . .

Իր հաւատութիւնը որ Եկեղեցիները, բայր Եկեղեցիները, սերտ գրծացուքեան եւ միշտ անի գիտակից ու ակնյայտ աշխատամբ մը շնորհիւ, մեծաւան պիտի տասայն աշխարհի խաղաղութեան դատին, եւ մարդու ու ազգերու աղքաքեր եղայրայրացութեան։ Ազօք ու համացրանից աշխատամբ։ ի նաևստ խաղաղութեան տուրք դատին, հզօր ու կենսունակ զգակ պիտի ըլլամ Եկեղեցիներու մերձականին եւ միշտ բան։

Կար ժամանակ, շատ դարեր առաջ, երբ բոլոր Եկեղեցիները մէկ էին: Բայց յաջորդարար, պատմական իրադրանորիւթեներ եւ մարդկային բնութեան յառակ պայմաններ՝ պատման եղան մասօրածանութեներուն։ Անշուն, անկարուի է երեւակային որ տասնենից դարերու եղաշշրջումը՝ մէկ օրէն հնարաւոր ըլլայ քնչել, այսէ մէկ հորուածով։ Միբ կարծիվ՝ չափազանց անապարամբն ու յոյսիրով օրօրուից, մեռք բերուած հարեւանցի արքանենքներով, նոյնիսկ կրօնակ վտանգեկ սկսուած։

Պատմական հիմն Եկեղեցիները, որոնք իրենց հոգեւոր ծնննեղով՝ կապուած են Ֆրիսոններական հաւատութիւնական ակերուն, առանձիան դարերէն ի վեր, հակառակ մայր որ պատմականութեան կղզիացեալ զարգացում մը ունեցած են, իրենք զիրենք իրեք քածնուած չեն մկաներ։ Մինք այս հաւատութեամբ կը կատարեաթ մեր նկատմամբ իսկաման մեր ժողովուրդի հոգեբանական իւրայատուկ նկարագրիք։

Անկարուի է իրագործել ներկայացներու միութիւնը, այդ Եկեղեցիներու Գլուխներուն լոկ վախառով։ Կը նորիկիմք թէ Եկեղեցական Պետքերը երբեք պէտք չէ մասնաւ որ պէտք է ետեւ ալ նային, եւ աշխատակ այսպէտ՝ որ իրենց հաւատութեաները հետեւ իրենց։ Հետեւարար, հակառակ է յոնեմուրեար եւ շրջանակներուն գործել, յանկապէտ՝ մեր ժամանակներուն, երբ կրօնական իւրենքը ասաւարակ տագման մը կ'անցըմ։

Մինք են սկզբունքներ չենք պաշտպաներ, այլ ոյլ մասնուղորդիւններ կ'իմդգանենք ու կը նորութեածնենք։ Կը յայտնենք նաև մեր հաւատութիւն, որ իսկական այս բոլորին, քրիստոնեայց ըլլալու մեր իմբանակցութիւնը եւ ներքին հոգեկան տեսնչը՝ միանալու Քրիստոսի սկրյուն մէջ, ինչպէս

նաեւ Քրիստոսի միջոցով աշխարհը փրկելու տեսականը, անխորսակելի հիմքը կը կազմեն՝ նկեղեղիներու միտոքանի իրազրծումին ի նպաստ:

Մենք լաւատես ենք ապագային համար: Այս է հիմնական պատճառը, որով ենու կը գտնենիմ հիմա, ձեր մէջ: ...

Մենք ձեր բոլորին հանդէպ անկեղծ սէր կը տանօնիք, եւ իրեւ Գոլու պատմական նկեղեցին մը, խորակու միտքրուած ենք՝ տեսնենով ձեր մեծ նկեղեցին հոգեկան ոյժը, ձեր ներքին միտքանականութիւնը՝ ժամանակակից աշխարհին ենու տրամախօսութեան մը յանցելու, պաշտպանելու եւ պահպանելու համար մարդկային կենացք՝ Աստուծոյ սիրոյն մէջ, արդարութեան եւ խաղաղութեան մէջ:

**ՎՀՀ. Կաթողիկոսը իր խօսքը կը փակէ Պօլոս Առաքեալի խօսքերով (Ա. Թէս. Ե. 23-24):**

Աւելքը ձեռքին ետք, տեղի կ'ունենայ մտերիմ տեսակցութիւն, յարդանքի մատուցում՝ ներկաներուն կողմէ եւ մի առմի, ծանօթացում վեհափառ Կաթողիկոսի հետ: Եւ հուսկ՝ պատուասիրութիւն:

\* \* \*

ԵԲԲՈՐԴ ՕԲ (10 ՄԱՅԻՍ 1970)

Բացառիկ տօնակատարութիւն

Վատիկանեան Մայր Տաճարին մէջ՝ սրբացուցման արարուաթիւն կայ: Խորաններու պատիւներուն կը բարձրանայ Քրանակից հաւատաւոր կուսան մը՝ թերեւա Գուտաերը (1805-1885), չիմնադիր՝ մայրապետներու միարանութեան մը, որ 1200 անդամունք կը հաջուէ ներկայիս:

Ա. Պետրոս նկեղեցին լրացերու մէջ ողողուած է:

Վեհափառ Հայրապետն՝ իր շքախումբով ներկայ է, մասնաւոր գահի վրայ, կեղրոնական խորանի ձախակողմէը, իր հուեւ ունենալով ամբողջ Հայ զագութը, հակայ առաջարին ձախակողմէան խաչութեւին մէջ (մանուքին՝ աջին):

Առաւոտեան ժամը 9.30ին սկիզբ կ'առնէ արարութիւնը: Ներկայ են երեսուն Ծիրանաւորներ, հարիւրի չափ Արքեպիս-

կոպոսներ ու Եպիսկոպոսներ: Ֆրանսային հասած են լազմահազար ու խատաւորներ: Ֆրանսայի կառավարութեան կողմէ կը մասնակցի ներքին գործերու Նախարար՝ Բարձրապատիւ Տիեր Ռայման Մարսլէն: Աւելի քան քսան հազար հաւատացեաներ, անշշունչ, տեղ զրաւած են տաճարին մէջ:

Ն. Ս. Պօլոս Զ. Քահանայապետ, նորաշչակ սրբածին նույիրած իր ներբուգեանին մէջ, արարուղութեան խալ սկիզբ՝ րը, կը յայտարարէ Քրանսերէն.

«Պատիւմ եւ ուրախութիւնն ունինք, այսօր, Մեր մէջ ունենալու պատառոյ կարգի հիւր մը, Ամենայն Հայոց Գերազոյն կարողիկարու, որ կը զայ Սկիմիաննէն, իրեկեն համար Հռոմէ նկեղեցիին՝ ուղարկը Հայաստանեայց փառապան նկեղեցւոյ, որ այնին հարուստ է սուրբքրով ու մարտիրոսներով: Փառք կը լուանք Նախամամուրեան, որու հանուեամբ՝ սրբացւածն այս արարուղութիւնն ունի կ'ունենայ պատմական սոյն այցելութեան ընթացքին, եւ այսու՝ մեր հայ հիւրերը եւ իրենց արձանաժառանգ հոգեւոր Պետր կը միանան հոգեւորն նկեղեցւոյ ուրախութեան»:

Ներկայ ամէնազդի ժողովուրդը ուրախութեամբ կը ձայնակցի Սրբզ. Քահանայապետի զգացումներուն, ու խանդավագու ծափերու կ'ողջունէ Հայոց Կաթողիկոսը:

Պատարագը կը սկսի: Ամենին, սուրբ Ողոյնը խրանչն կու զայ նաեւ Հայոց Կաթողիկոսին ու կը բաշխուի շքախումբի անդամներուն:

Հայոց Հայրապետը ի պատուի

Արարուղութեան աւարտին, Սրբզ. Քահանայապետ անակնկալ կարգադրութեամբ, աւագ բեմ կը հրաւիրուի Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եկեղեցական զան ու համօրէն ժողովարդը անկառույց կը գիտէ զարմանդորդ:

Երկու Հայրապետները կ'ողջագուրսուին՝ յաչու բովանդակ աշխարհի: Եւ հեռաստեսիի ոսպնեակները կը ցրուեն այս հրաւագի հանդիպումը՝ աշխարհի չորս

ծագերուն:

Եւ ահա անակնկալը. Սրբազան Քահանայապետը կը հանէ իր որկեզին ու թան-

կազին մատանին, եւ կը նույրէ Հայոց Կոթողիկոսին. կողջապուրուին կրկին. միասնարար կը շրջն խորանին չորս կողմը, կ'օրհնեն ժողովուրդը:

Հայրեր կ'արտասուեն ուրախութենէն. օտարներն հիացած կը ծափահարեն:

Երկու Հայրապետները, ձևոք ձեռքի, օրհնելով ժողովուրդը, կ'իշեն սուրբ խորանէն, եւ կ'ուղարկին կապի գուու. կը հետեւին Հայոց Կաթողիկոսի եւ Սրբազն Պապին շաբախումբերը:

Հայոց «Փառապան» Եկեղեցին

Եկեղեցին հազիւ ելած, Հայոց Կաթողիկոսը չնորհակարութին կը յայտնէ Սրբը. Քահանապատճենին, այս բացառիկ պատիւներուն համար, անզամ մը եւս ներկայացնելով Հայաստանեաց փաքրիկ Եկեղեցին ներմ յարգանքը՝ Հռոմի մէծ Եկեղեցիին:

Մինչ Վէհափառ Կաթողիկոսը կ'արտասանէ «Փոքրիկ» բառը, Սրբ. Քահանապատճենը լսելու լսկոյն կ'ընդմիջէ, աւելցնելով բայց փառապան (glorieuse), իր սուրբերով, իր բիւրաւը մարտիրոսներով։ Ինչպէս քիչ առաջ ալ յայտարած էր։

Պահ մը եւք, Սրբ. Քահանայակետի սենեակի պատուհանէն, կիրակօրեայ օրհնութեան ժամուն, ճիշտ կ'արին, Պապին հետ Հայոց Կաթողիկոսն ալ կ'երեւ ու կ'օրհնէ ատանեակ հաղարաւը ուխտաւորները։

Բոլոր Հայերուն ազօթքն է. «Փառքինը, Աստուած, փառք ինք, յալազ ամենային, Տէր, փառք ինք»։

Օրն է, ըստ Հայոց տօնացյցին, Երկրորդ ծաղկազարդ։ Հայոց Հայրապետը կը փառաւորուի Հռոմի մէջ։

Պատույ նաշկերոյք

Ժամը 13ի ատեները, Քչնյոտ. Եւ ժամանակ Հայ Վարժարանի մէջ, պատույ մատանին կազմակերպուած է՝ ի պատիւ Վէհանաց կազմակերպուած մէջ։ Ներկայ են փառին եւ իր չքափումբին, Հայ կաթողիկէ Երեք Ծիրանաւորներ, Եկեղեցիներու Պատրիարք-Կաթողիկոսը, Եկեղեցիներու

Միութեան Քարտուղարութեան անդամներ, Վատիկանեան Ս. Ժողովներու Քարտուղարներ, բարձրաստվածան հայ կաթողիկէ եւ օտար Եկեղեցականներ, Վէհափառի չքափումբը լրիւ, Միթթաբեան Հայրեր, աշխարհական գասէն՝ զալութեան ներկայացուցիչներ, որոց թիւով բարեկամներ ու ծանօթներ։

Ճաշի ժամանակ, վարժարանին աշակերտութիւնը, մէրթ ընդ մէրթ, կը լսեցնէ Հայրենի զեղեցիկ երգեր, զանամուրի ընկերակցութեամբ։ Ալագեազ, Խմ հեռաւոր հայրենիք, Լեններ հայրենի, Երգ բարեկամութեան։ Մթնութարը շատ ողեւորեալ է։

Հանկէսին զիխաւոր Հիւրընիւլ, Ծիր. Աղածանեան, բաժակ բարձրացնելով Վէհափառի կինաց՝ խօսք կ'առնէ, ներշընչուերով Միթսանան մատրան մէջ՝ երէկուած արարուութեան ընթացքին փոխանկաւուած զեղեցիկ արտայայտութիւններէն։ Նախ, խօսերէն, ողջոյնի խօսք կ'ուղզէ ներկայ Մեծամեծներուն, հուակ հայրէն։ Կը յայտարարէ յուղումով թէ հարի է ոսկեցին տառերով գրումքէ՝ Հռոմէական ու Հայաստանեաց Եկեղեցիներու պատմութեան մէջ՝ այս պատմական հանդիպումը։ Կը յայտնէ իր մէծ ուրախութիւնը ու նաեւ համակրանքը Վէհ. Հայրապետ անձին հանդէպ։ Ակնարկելով ապա հայ ազգի քրիստոնէաթեան առաքելական հաւատքին և Լուսաւորչի օրով պատմանպէս առաջին քրիստոնեայ ազգ պառնալուն, կը խորհրդածէ թէ ինչպէս մեր նախնիք այդ սուրբ հաւատքին իր պահապաններն են եղած զարդուութեանցին, նաեւ իրենց մէկոյլթով, բայց ժամանաւորպէս իր զաւակներուն սուրբ տրինով։ Եւ ասիկա՝ ոչ միայն հին ժամանակ, այլ նաեւ մեր օրերուն։ Ակնարկելով հուսկ՝ հայ ժողովուրդի վերսարին ծաղկումին, մաղթանք կ'ընէ որ Աստուած աճեցնէ միշտ ու բայորը կարենան ամփոփութիւն մայր Հայրենիքի մէջ, Վէհափառանի սուրբ լրիսալ չնորհազարդ զուած։

Կաւարտէ իր խօսքերը, վերյիշելով

ուրիշ արարողութիւն մը, նմանապէս կատարուած Սիբասեան մատրան մէջ, շուրջ 25 տարի առաջ, Պիոս ԺՄ. Պապի ներկայութեան. այդ առթիւ, առաջին անգամ սուրբ Պատարագ կը մատուցուէք հոն՝ Հայկական ծէսով. ինք նորընտիւ ծիր. Աղաճանեանն էք ժամարարը: Այդ օրերուն, Հայ գաղութը ունինդրութեան էք ելած Սրբզ. Քահանայապետին, որ իր Հայրական խօսքերն աւարտած էք Հետեւեալ մաղթանքով, զոր կը կրկնէ նաեւ ծիր. Աղաճանեան այսօր.

«Տէր Քրիստոս, բարեխօսութեամբ վերին քո զօրաց, միշտ անշարժ պահեա զերու Հայկապնեաց» (Ծափեր):

Լուսաւորչի անշէջ լապտերը

Վեհափառ Կաթողիկոսը փոխագարձ խօսք առնելով, Հայերէն - նախազառութիւն առ նախազառութիւն Փրանսերէնի կը թարգմանէր իսկոյն Գրչ. Շահէ Սրբազնան - մէծ յուղումով եւ խորապէս ըզդացուած, կը յայտարաբէ թէ իրեն կը թուի գտնուել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհարանի գահին մէջ, շրջապատուած Հոռոմէն եկած իր Եղբայրներով: Կը մաղթէ որ ասիկա իրականութիւն ըլլայ Ս. Էջմիածնի մէջ, երջանիկ օր մը:

Ապա շնորհակայութիւն կը յայտնէ իրեն ուղղուած աղնիւ մաղթանքներուն համար. եւ իր յուղումը կրկն յայտնելով՝ կ'ընդգծէ այսօրուան սրբացուցման արարողութեան աւարտին իրեն հանդէսպ ցոյց արուած սիրոյ գերազանց արտայայտութիւնները: Աւ կը շարունակէ այսպէս:

«Քիզեցիկ երգ մը երգեցից ֆէշ առաջ - անջուշարութ ալ աղուոր էին ու յարող արտայայտութեար - Արագածի նուիրուած: Հայ բանասնդն ու հաւատացեալ ժողովուրդը, այդ լանեն կախուած ինքնակայէ, առանց պարանի, մշտավազ զան մը, լուսաւորչի կամքեղը:

Մէն կը խորինիմ քէ այս օրուան յիշատակը պիտի արձարծէ այդ լապտերին լոյսը» (Ծափեր):

Այնուհետեւ՝ յարգանքի արտայայտութիւններ կ'ուղդէ Սրբզ. Քահանայապետին, վահամ. Սրբ. Աղաճանեանին, Վեհարանին վարիչ Տնօրէնութեան, ու լու-

ւագոյն մաղթանքներով կը փակէ իր խօսքիրը, դարձեալ հրաւիրելով ամէնքը Ս. Էջմիածին:

Տեսակցութիւն

Ճաշէն յետոյ, խմբանկարներ: Ապա՝ Վեհափառը եւ իր շքախումբը կ'առաջնորդուին վերին յարկը, ժառանգաւորներու յարկաբաժնի զահինքը, ուր աշակերտները կը կարգան ուղերձ ու նուշիրներ կը ձօննն: Փոխակարձ՝ Հայրական իր խօսքը կ'ուղգէ Վեհափառը, լաւատես տրամադրութիւններով ապագայի մասին: Կը խօսի Հայ ժողովուրդի կամքի տոկունութեան եւ նոյնիսկ յամառութեան մասին, յիշելով Վ. Սարոյիհանի այն արտայայտութիւնը՝ թէ Հայ ժողովուրդը, պատմութեան ընթացքին, միշտ կը յազդուի, բայց միշտ կ'ապրի: Կը յորդորէ ժառանգաւորները հետեւել Աւարայրի հերուսներուն նախարանին. «Վասն Յիսուսի եւ Հայրենիաց»: Կը պատմէ Հուսկ՝ Հայաստանի մէջ վերջին տարիներու ընթացքին յայտնաբերուող կրօնական զարթօնքի մասին, եւ կը յանձնաբարբէ ուխտել ծառայել Քրիստոսի եւ մէր ժողովուրդին, օր մը, Հայրենիքի մէջ:

Հանդիպում ժողովուրդին հետ

«Քանչէլլերիա»յի պարագի գահիներուն մէջ, Հանգիպում կազմակերպուած է Հայ ժողովուրդին ու Հայ զարութիւն Հետո:

Երեկոյիան ժամը 18ի տառենները կը համար Վեհափառը՝ իր շքախումբով ու մէծ ոսկերութեամբ կ'ընդունուել:

Գրչ. Սերոբէ Սրբզ. յարգանքի խօսք կ'ուղգէ Վեհ. Կաթողիկոսին, որ փոխազարձ երկար կը խօսի ժողովուրդին, պատմելով իր ապաւորութիւնները, տեղեկութիւններ տալով Հայաստանի մասին, Հայերնիքի մշակութային ու գեղարվեստական վերելքի մասին, կրօնական զարթօնքի մասին: Հանձելի այս խօսակցութեան կը զուգէ տպաւորիչ մասնագէտեր:

Հուսկ, վեհափառ կաթողիկոսը կուտայ իր հայրապետական օրհնութիւնը, մինչ ժողովուրդը բոլոր կը մերձենար յարգանքի՝ ի համբոյլը վեհափառի Ս. Աջին:

\* \* \*

## ԵՐԻՌՈՒԴԻ ՕՐ (11 ՄԱՅԻՍ 1970)

## Առանձին ունկնդրութիւն

Առաւտեան ժամը 11ին, Ն. Ս. Օ. Վազգենին Ա. առանձին տեսակցութիւն կ'ունենայ Սրբը. Քահանայապետին հետ, շուրջ մէկ ժամ տեւողութեամբ։

Տեսակցութենէն ետք, Սրբը. Քահանայապետին յարգանքի կը ներկայանայ Հայոց Կաթողիկոսին ջքախումբը։

Վատիկանի կողմէ ներկայ են բազմաթիւ բարձրաստիճան եկեղեցականներ։

Վազգեն Ա. Հակիմի ուշերձով մը՝ խորին չնորհակալութիւն կը յայտնէ նաև Աստուծոյ, ապա նաև Սրբը. Քահանայապետին, այս օրերու ընթացքին վայելած բազմապիսի չնորհներուն համար։ Ի մէջ այլոց, կ'ըսէ։

Հայաստանին եկեղեցւոյ պատմութեան մէջ, նոր էջ մը կը բացովի: Տայ Աստուծոյ, որ Ս. Հոգին ներշնչումով, Մեծ ու մեր յաջորդները կանան արձանագրի այս անարա էջմի վրայ՝ Մեր քիոյն, Մեր եղայուրութեան եւ Մեր քրիստոնանուր գործերուն վկայութիւնները։

Իսկ Սրբ. Քահանայապետը, յայտնելով իր բացառիկ ուրախութիւնը եւ հոգեկան անխառն հրձուածքը, կ'երանէ այն յամը՝ երբ կարելի պիտի ըլլայ ամրող ժողովնել եկեղեցիներու սուրբ միութիւնը։ Հուսկ՝ կը խորդէ որ վեհ. Կաթողիկոսը համի հազի հաղորդել իր սիրոյ ողջոյնը Հայ եկեղեցւոյ բոլոր Եպիսկոպոսներուն եւ հաւատացեալներուն, որոնք բոլոր, կը յայտարարէ, մասնաւոր տեղ ունին իր սրբին եւ ակողիներուն մէջ։

Ապա կը փոխանակուեն թանկարժէք նուէրներ։

Ամէնէն ետք, Սրբը. Քահանայապետին Ա. Աջն համբուրելու կը ներկայանան հայ

գաղութներու Պատուարժան ներկայացնեցները, որոնց բոլորին ալ, իր հայրական օրհնութեան հետ, յիշատակի մետաղներ կը բաշխէ Ն. Սրբութիւնը։

Գալուրային ներկայացուցիչները

## ՄԻԱՅՆԱԿ ՆԱՀԱԳԵՐԻՆԵՐԵՆ

Տիար Ալեք Մանուկյան, Նախագահ Հ. Բ. Բ. Միուրեան. Տիար Տատուր Տատուրեան, Տիար Հայկ Գաւուրեան, Տիար Միսաք Հակենց.

## ԱՐԺԵՆԹԻՆԱՑԵՆ

Տիար Սարգսի Տիարպէտիրեան.

## ԻՄԱԼԻԱՑԵՆ

Տիար Ստեփան Մրավեան, Նախագահ Խաչատրյան Գաղութը. Միուրեան, Տիար Հայկ Ղազարոսեան, Տիար Յակոբ Մեֆերեան (Տիար Երևանի Հայսխանանի կողմէ)։

## ՖԻԱԿԱՍԱՑԵՆ

Տիար Մուշեղ Պետրոսեան, Տիար Արծրունի Զքրաշեան.

## ԱՆԳԻԱՑԵՆ

Տիար Սարգսի Քիւրքնեան, Տիար Յակոբ Թոփակեան.

## ԶՈՒԻՑԵՐԻԱՑԵՆ

Տիար Կարապետ Ղազարեան.

## ԱԿՍՏՐԻԱՑԵՆ

Տիար Սարգսի Կարապետեան.

## ԿԻՊՐՈՍԵՆ

Երեսփոխան Տիար Պետրեան.

## ԳԵՐԱՌՈՒԹԵՆ

Երեսփոխան Տիար Պետրեան.

## ԳԵՐԱՌՈՒԹԵՆ

Տիար Գերամի Ահարոնեան:

## Այցելութիւն ու մեծարանի

Կէսօրէն ետք, վեհ. Կաթողիկոսը իր չքախումբով պաշտօնապէս կ'այցելէ Ս. Աստուծածնի աւագամայր Եկեղեցին։ Յաջորդաբար, հին Հոսոմի սահմանամերձ՝ Ս. Պրիսկիլայր անունով գետնագամբանները։

Երեկոյեան, Քոլունիա իշխաններու պատմին մէջ, չքել ընդունելութիւն կը տրուի վեհ. Կաթողիկոսի եւ իր չքախումբի անզամներուն, քաղաքական մեծամեծ անձերու եւ զեսպաններուն ներկայութեան։ Ներկայ են նաև Վահեմ. Տէ

Ֆիւրսթենպերկ և Վիլապրանսոս Շիրանտ-  
որները:

Քոլոննա իշխանն ու իշխանուհին, զար-  
մէն այն նոյն գեղասատանին որմէ նշա-  
նաւոր Քահանայապետներ ընծիւղած են  
անցեալ զարերուն, աղնուական հիւրամե-  
ծարանքով կը պատուեն վեհ. Հայրապե-  
տը:

Կը փոխանակուին ջերմ ուղերձներ:

\* \* \*

ԶՈՐՈՈՐԴԻ ՕՐ (12 ՄԱՅԻՍ 1970)

Հրաժեշտի ցոյցեր

Առաւօտեան ժամը 10ի առենները, սու-  
սական դեսպանատան մէջ, վեհ. Հայրա-  
պետն ու չքախումբը կ'ընդունին մէծա-  
րանքի պատիւներ, ի ներկայութեան դա-  
դութային հայ միութիւններու կարգ մը  
ներկայացուցիչներուն:

Ճիշտ կէսօրին, մինչ վեհ. Կաթողիկո-  
սը, Վատիկան վերագարձած, կը պա-  
տրաստուի վերջին այցելութեամբ պատ-  
ուել Սրբզ. Քահանայապետը, ահա ինք  
Ն. Ս. Պօղոս Զ. կը փութայ Վեհափառի  
յարկարածինը, բարձրաստիճան հետե-  
ռորդներով. յուղիչ կ'ըլլայ բաժանումի  
ողջագուրումը:

Սրբզ. Քահանայապետը նոր նուէրով  
մըն ալ կ'ուզէ անհանացնել այս այցե-  
լութիւնը, ու վեհ. Կաթողիկոսին կը ձօնէ  
Ս. Բարթողիմէսոսի մասունքը, մէծաշափ  
ոսկը մը, գեղարուեստական աղնիւ մաս-  
նատուփով:

Ապա միասնաբար կ'աղօթեն զոյդ  
Հայրապետները ու միասին կը ստորա-

դրեն Յայտարարութիւն մը, որ կը մնայ  
անմահ լիշտակ այս պատմական այցե-  
լութեան, համագրելով համամիութեանա-  
կան (էքումենիք) իդձերու և տրամա-  
դրութիւններու փունջ մը, նուիրական  
առաջազրանքներով՝ առաջ տանելու ըս-  
կրստած սուրբ դործը. Հայրապետները  
կը խոստանան միացեալ ոյժերով, համա-  
դրածակից ջանքերով, փոխակարծ յար-  
գանքով, աղօթքով և աստուածարաննե-  
րու աշխատակցութեամբ, Ս. Հոգիին աղ-  
գեցութեան ներքեւ, դիմել իրադրժելու  
Քիստոսի սուրբ իդձը միութեան, և ա-  
նով՝ ժողովուրզներու եղալյրութեան և  
աշխարհի խաղաղութեան սուրբ դատե-  
րուն ի նպաստ ազգու վկայութիւն մը  
տալ:

Մեկնում դէպի Վենետիկ

Հրաժեշտ առեննով Սրբզ. Քահանայա-  
պետէն, Ն. Ս. Օ. Վաղգէն Ս. իր չքախում-  
բով կը թալու Վատիկանը:

Հոսմի կայարանին մէջ, կը ժամուց-  
ուին զինուորական, քաղաքական ու եկե-  
ղական պատիւներ: Ժամը՝ 13.20:

Ողջերթ մաղթելու փութացած են Սիր.  
Վիլարանտս, Վատիկանեան ներկայա-  
ցուցիչներ, Միութեան Քարտուզարու-  
թեան անգամները, Քհնչպատ. Լ. Վարժա-  
րանի Տեսուչն ու աշակերտութիւնը, այլ  
աղքայիններ: Վեհափառի չքախումբի ան-  
գամներէն ոմանք կը մեկնին այլուր, գէ-  
սով իրենց առաքելավայրերը:

Միիթարեան Միարանութեան հրաւէ-  
րով՝ Վեհափառ Կաթողիկոսը կ'ուղեւորի  
գէսի Վենետիկ:

Հ. Ն. Տ. Ն.